


ԲԱԶՄԱՎԼԹ ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԲԱՐՈՅՍԿԱՆ

ՌՅԿ-ՌՅԿԱ

ՀԱՏՈՐ

ԼԹ



Ս. ՂԱԶԱՐ

1921

ՕԳՈՏՈՍ

ԹԻԻ 8

ՆԱԳՈՒԼՆԻՆ Ա. ԵՒ ՄԻԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ

(ՄԵԾԻՆ ՆԱԳՈՒԼՆԻ ՄԱՀՈՒԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱՍԻ ԱՌԹԻԻ)

(1821 Մայիս 5)

Ա.



ԱՏՄԱԿԱՆ անձնաւորութեան մը բարոյական կշիռը, պատահարի մը կարևո-
րութեան չափը դատելու համար, հարկ է որ մտքովնիս փոխադրուինք այն
ժամանակին և այն պարագայից մէջ՝ յորս ապրեցան կամ պատահեցան: Ապագայ
դատողութիւնք և բմբռնումներ՝ չեն կարող երբէք ճշգրտապէս համապատասխանել
ժամանակին իրական զգացմանց:

Այս տարուան Մայիս 5ին, բովանդակ Գաղղիա յիշեց և յիշատակեց Նապոլէոն
Մեծի մահուան հարիւրամեակը: Կատարուեցան հանդիսական շքեղ և բարձր յիշա-
տակութիւնք, եկեղեցականք, գիտնականք և զինուորականք. զանց ընելով յիշել և
սակաւ բողոքներ ընդդէմ նորա աշխարհակալ և զինուորական ոգւոյն:

Եկեղեցական շքեղ հոգեհանգիստներուն մէջ, հարկ է յիշենք մասնաւորապէս ի
Պարիս կատարուածը մայր եկեղեցւոյն մէջ, ուր հանդիսադիր նախագահեց ծիրանա-
ւոր արքեպիսկոպոսն Դիւբուա, և ուր բեմախօսեց համակրելի հոգեւոր, երբեմն նշա-
նաւոր զինուոր, քահանայն Հեննոր: Յայտնի է քօղարկուեցան Նապոլէոնի մեղադրելի
ծանր արարքը ընդդէմ Եկեղեցւոյ Գլխոյն և եկեղեցական օրինաց իշխանութեանց,
և շեշտուեցան, կենացը յառաջելով, Նապոլէոնի վերջին ամաց ջրխտոնէական
զգացումները, խօսքերը և ջրխտոնեայ մահը:

Փաղղիոյ մտաւորականութիւնը իր վեհ և ծանր յիշատակութիւնը կատարեց ի Սորբոն, բարձրացնելով Նապոլէոնի գերադրականաւոյն կազմակերպիչ միտքը հիմնական օրէնքներով, ակադեմական հաստատութիւններով, Հանրային կրթութեան բարեկարգութեամբ և քաղաքական օրէնագիտութեամբ, որ զանազան պետութեանց օրէնագիտութեան հիմն եղաւ, ինչպէս Նապոլէոնի համար առաջնորդ եղած էր Հոլովմականը: Իսկ Փաղղիոյ զինուորականութիւնը, որուն գերագոյն նշանակն և ոգին եղած էր Նապոլէոն Բոնապարտ, սօճեց իր զինուորական մեծ տունը, Էնվալիդներուն մատրան մէջ, ուր կը հանգչի նոյն ինքեան Նապոլէոնի մարմինը, ի ներկայութեան կարդինալ Արքեպիսկոպոսին, մարաշխատից, հարիւրաւոր զօրավարաց, ծովակալաց, ամեն կարգ սպայից և նշանաւոր դիւանագիտաց: Եւ մարաշխատն Պոշ, աշակերտ մը Նապոլէոնի ռազմագիտական դպրոցին, ամբողջ Փաղղիոյ զինուորականութեան խանդավառ զգացումը կ'արտայայտէր առ մեծ կայսրը՝ երբ կը վերջացնէր իր խօսքը, բոլորովին յափշտակուած. « Տէր ինքնակալ, հանգչէ՛ ի խաղաղութեան: Նոյն իսկ գերեզմանիդ մէջ դու կը վաստակիս Փաղղիոյ համար: Հայրենեաց ամեն մէկ վտանգին, մեր զրօշակները կը դողան երբ կ'անցնի արծիւդ: Ինքէ մեր լէգէոնները յաղթող ներս մտան Յաղթական կամարէն՝ զոր դուն կանգնեցիր՝ Գուն ես, որ Օստէրլիցի սրով, գծեցիր անոնց յաղթութեան ճամբան »: Լրագրներէն ոմանք կը յիշեն զօրավարաց յուզեալ արցունքները այս պահուն:

Այսպէս Փաղղիոյ զինուորականութիւնը, ղեռ դար մը վերջը իր Մեծ Մարտին յաղթող զօրավար կը համարէր զՆապոլէոն, որ զինուորին և անուս զինուորին սրտին մէջ անգամ ներշնչած էր՝ Փաղղիոյ փառքին և հողին՝ անչափ, անշէջ սէր մը, որ կ'առնու կը տանի բանակները ի յաղթութիւն:

Եւ յիրաւի, երբ ժողովուրդ մը ղեռ դար մը վերջը, այսպէս կը զգայ իր հայրենեաց փառքը և հողը, որ ատելով իսկ հանդերձ պատերազմ, արիւնհեղութիւն, կ'ելեկտրանայ հայրենեաց անուանը վրայ, այն ժողովուրդը չի կրնար մեռնիլ. և ի զուր կարծեց Գերմանիա՝ թէ կարող էր զայն ոչնչացնել. և փոխադարձաբար ազգ մը որ ինքզինքը կը զգայ ազգ, չի կրնար մեռնիլ. Հազարաւոր տարիներ վերջը բազմահալած, բազմակիր հայութիւն մը ղեռ կ'ապրի իր անցեալ փառացը և հողոյն սիրով, և պիտի ապրի ցորճան կը զգայ իր ուրոյն էութիւնը, իր ազգային կոչումը և իր հողոյն սէրը: Այն օրը որ հրաժարի իր հայրենի հողը սիրելէ, հրաժարած պիտի ըլլայ ուրոյն ազգութիւն մը ներկայացնելէ և ապագայ յոյսերէ: Ժամանակեան բեկումներ, ժամանակեան ձախողութիւնք, պէտք չեն երբեք յուսահատել մեծ միտքերը, արի ոգիները:

Նապոլէոնի անկումը 1814ի, բոլոր աշխարհի Պատմութեան ամենէն նշանաւոր դէպքերէն մին համարուած է: Նապոլէոնի հակառակ Գաշնակցութիւնը, մեծ դիւանագէտներ, ինչպիսիք էին Մէտէոնիք Աւստրիոյ, Կասլըրի Անգլիոյ, Նէսէրլոզ Ռուսիոյ և Հարդընբերգ Բրուսիոյ՝ համարեցան որ զՓաղղիա դրին երկրորդակարգ պետութեանց՝ երկրորդական կարգերուն մէջ: Սակայն կար ազգը, կար ոգին. և բաւական եղաւ Տալէյրանի մը խորագէտ քաղաքագիտութիւնը, այն երկրորդակարգ պետութիւններէն միութիւն մը կազմել, անցնիլ անոնց գլուխ, վախ ազգել Գաշնակցաց և այսպէս ըլլալ նորէն Մեծ Պետութեանց հաւասար:

Նապոլէոնի առաջնակարգ յատկութիւններէն մին էր, իր սիրելութիւնը ռամկին և զինուորին, ոչ արուեստակեալ, այլ ներքսպէս անկեղծ զգացեալ, որով և անոնցմէ փոխարինուած: Ինքը Այաչիօ կղզոյն ծնունդ, մայրաքաղաքին մեծութիւններուն անծանօթ, Բեղափոխութեան սպայ մը, իր զինուորական կարգադրիչ հանճարով, հասաւ զինուորութեան և աշխարհի փառաց գագաթնակէտը: Կայսր անարկու, թա-

զաւորք և իշխանք կը սպասէին իր նախաստեղծին մէջ, ներս մտնելու իր հրամանին: Այսպիսի քաղաքացի մը՝ կ'ըլլար փեսայ Ալետրիոյ հին և մեծ Տանը. փահանապետէ մը կ'օրհնուէր իր կայսրութիւնը. կը ստեղծուէին կայսերական Տան ղուքսեր, իշխաններ, կոմսեր: Շարք մը մեծանուն զօրավարաց զինքը միշտ պատած էին. և սակայն այս ամէն փառացը մէջ այդ զինուորական մեծ հանճարը կը զգար, և զգացընել կուտար, որ իր յաղթական փառացը կերտողը իր զինուորներն էին, որ իր կայսրութիւնը ժողովրդենէն էր և անոնց էր պարտական և ժողովրդածայն (plébis-



Նապոլէոն Ա.

citaire) ընտրութիւնը իր իշխանութեանը դրօշակ կը համարէր, և ոչ ազդեցութիւնը թագաւորաց, իշխանաց և մեծամեծներու. և զինուորաց կը ներշնչէր այս զգացումը և փոխադարձ կ'ընդունէր անսահման սէրը, որով բանակները՝ իր անուան վրայ՝ կը բալէին ի մահ և ի յաղթութիւն: Դաշնակից թագաւորք զլուէին այս ձգողութիւնը զինուորաց, անոր համար ջանացին միշտ զինքը բաժնել իր զինուորներէն:

Երբ առաջին անգամ յաջողեցան փակել զինքը յէլլա, և երբ ուզեց նա ելնել այդ կեանքէն, վստահ էր որ հազիւ երկնայ բանակին, բանակը պիտի դիմէր իրեն:

Յաղթական քայլով հասաւ ի Պարիս, առաւ կայսրութեան սանձերը իր ձեռքը, իրեւ թէ չէր թողուցած. կազմեց բանակը, զարնուեցաւ ի Վաթէրլու, և զինուորութիւնը շյաղթուեցաւ. յաղթուեցաւ իր յոգնած միտքը, իր մարդկային բնութիւնը, կորսնցուցեր էր իր անվեհեր խրատոյսն և իր սրամիտ ճանաչողութիւնը: Անոր համար, բսած են պատմագիրքը, որ թէ ինքը Վաթէրլուէն վերջն ալ փոխանակ Անգղիոյ վեհանձնութեանը դիմելու, զոր լաւ պէտք էր ճանչնար, զիմէր դարձեալ իր զինուորաց' Պատմութիւնը գուրկ պիտի ըլլար Ս. Հեղինէի կալանաւորութեան անցքերէն:

Եւ ինչ երկիւղ ազդեց իր կալանաւորութիւնը, — երբ 1815ի Օգոստոս 9ին Նորթամբրիանտ նաւը ստացաւ զՆապոլէոն, որ ինքնակամ անձնատուր եղեր էր Անգղիոյ տէրութեան, համարելով որ այսպէս ազատ կեանք մը պիտի ունենար, քաշուած յԱնգղիա, կամ ո՛ր ուզէր: Եւրոպա և բոլոր աշխարհ չէր հաւատար, որ անոր անունը դաղրած էր իր հմայիչ և ահարկու ազդեցութենէն: Այն համան ծով մը, շատ մը ամիսներու նաւարկութիւն, կը բաժնէին կալանաւորը ինչ ժողովուրդներէն՝ որոց զլուի, տէր և սարսափ եղած էր: Նաւատորմից մը, բանակ մը կազմակերպուած էր իր վրայ հակելու համար: Ս. Հեղինէ կղզւոյն ամէն մէկ բարձրաբերձ ժայռի վրայ՝ պահակապան զինուորք երեք կարգ շղթայ կազմած էին: Քրիտանական ծովակալութիւնը նաւերու պարիսպ մը պատած էր կղզւոյն չորս կողմը. ո՛չ մի օտար նաւ կարող էր մտնել նաւահանգիստը: Խորին լուսութիւն իր կենացը վրայ, ամենախիստ հակողութիւն անձին, ոչ մի խօսակցութիւն առանձին, ոչ մի նամակ, առանց նախապէս բացուելու և կարդացուելու: Այնպէս որ կալանաւորը նախադաս համարեցաւ չ'ընդունելու ո՛ր և է նամակ, քան ենթարկուելու այդ նուաստացուցիչ պայմաններուն: Այսպէս կ'ապրէր փակարանական խիստ կանոնաց ներքեւ:


« Կ'ապրի. Ս. Հեղինէի մէջ է »: Այս միակ տեղեկութիւնը կը տրուէր դուրսը: Թէպէտ անպակաս էին այլընդարկ լուրեր ալ. իրեւ թէ « փախած ըլլայ, արդէն Ամերիկա է »: Բնակւն է կային ի Գաղղիա բիւրեաւորք, որ ամէն օր վրան կը մըտածէին: Խստիւ արգիւնուեցաւ լրագրաց՝ յիշատակել ընա՛ւ՝ ո՛ր և է առթիւ՝ « Ս. Հեղինէ » անունը, որպէս զի այդ յիշատակութիւնը չ'արթնցնէ զինուորականաց և ռամիկին սրտին մէջ իր անսպառ հմայքը: Անտոանալի մնացած է Շատթրիանի՝ որ չէր համակրող մը՝ այն բսածը. « եթէ այդ անձը շարժէր երկրագնդի մէկ կողման բեւեռին վրայ, միւս բեւեռ պիտի դողար: Եթէ Նախախնամութիւնը արձկէր դարձեալ այդ Պատիժը, և Բառնապարտէ՛ ազատ գտնուէր Միացեալ Նահանգաց մէջ (յԱմերիկա), իր հայեացքը Ովկիանոսի վրայ, բաւական էր վրդովելու հին աշխարհի (Եւրոպայի) ժողովուրդները: Միայն իր ներկայութիւնը ամերիկեան ծովեզերքին վրայ՝ բաւական էր ստիպելու զԵւրոպա բանակները շարհիւ միւս եզերքին վրայ »:

Այսպէս անցան տարիները 1815ին մինչև 1821: Անլսելի եղան իր Տիկին մօրը աղերսները, անլսելի եղան ամենարարձր միջնորդութիւնը, անել եղան և մանաւանդ վնասակար՝ շատ մը համակրող զգացումներ և ազատելու փորձեր: Ամենայն ինչ կ'ընդհարէր Անգղիոյ լուս և ցուրտ խստութեան, որ կը կեղրոնանար ո՛չ զգայնութեան, այլ բրիտանական աշխարհակալ շահերու վրայ: Միայն կալանաւոր կայսեր մօրեղբայրը, ծիրանաւոր արքեպիսկոպոսն Ֆիշ, կրցաւ ստանալ որ երկու կաթիձիկէ քահանայը զրկուին ի Ս. Հեղինէ՝ իր թոռանը հոգևոր մխիթարութեան և քրիստոնեայ մահուան մը համար:

Մարդկային բնութեան ամենէն գեղեցիկ և վսեմ զգացումներէն մին է՝ գթութիւն

1. Թագաւորականց այդ օրինակ յորժոյժմամբ, կ'ուզէին իրեն իտալական ծագում առլ, ո՛չ զազդական:

և անյիշաչարութիւն: Երբ Նապոլէոնի մահուան լուրը, մեռած օրէն երկու ամիս վերջը հասաւ յԵւրոպա՝ իր ամեն ցաւալի և վեհ նկարագիրներով՝ բոլոր ժողովուրդք ցնցուեցան: Պետութիւնք մեծ շունչ մը առին, իրր անաւոր սարսափէ մը ազատուած: Ի Քաղզիա լացին հին զինուորք, լացին մայրերը, որոնք երբեմն զինքը անիծեր էին՝ Եկեղեցականք՝ որոնք հալածուեր և արտորուեր էին՝ սկսեալ իրենց Գերագոյն Գլխէն՝ Հռովմայ Քահանայապետէն, կրօնաւորք՝ որոնք հանուեր և վճատուեր էին իրենց ազգատին, բայց սիրելի բոյներէն՝ աղօթեցին իրեն համար, ինչպէս այս տարուան հաւրերամեկին: Ամեն ազգաց բանաստեղծք իրենց ընարներով երգեցին նորա եզական



Գերեզման Նապոլէոնի ի Ս. Նեղիմէ

փառքը, նորա բազմակողմանի մեծութիւնքը: Մոռցուեցան Անկիլէնի դէսին սպանութիւնը, միլիոնաւոր երիտասարդութեանց մահը, ոտնակոխ եղած արգասաւոր դաշտերը. մոռցան Մոսքուայի անիմաստ փառասիրութեան արշաւանքը, ամբողջ Եւրոպայի տակնուվրայութիւնը, որովհետև կ'ուզէր հրամայել բովանդակ Եւրոպայի՝ իր այնքան յաղթանակաց ոչնչացումը, թողով զՔաղզիա աւելի փոքր սահմաններով, քան ինչ որ գտաւ և ստիպուած էր ետ տալու՝ ինչ որ զեղարուեստից գլուխ գործոցներ յափըշտակեր բերեր էր յիտալիոյ և ամեն երկիրներէ՝ զՊարիս զարդարելու, զՊարիս գլուխ ընելու աշխարհի: Յիշուեցան միայն իր գաղղիական ազգային մեծագոյն ըմբռնումը, իր կազմակերպիչ մեծ հանճարը, և այդ մեծ անձին կալանաւորութեան ժամանակի կրածները: Իր Հայրենիքը իրեն ներեց ամեն բան, որովհետև զինքը շատ սիրեր էր: Թագաւորն Լուի Ֆիլիպպ՝ թէպէտ հակառակորդ բուրքոնեան ցեղէ, հարկ համարեցաւ ընթանալ ժողովրդական հզօր հոսանքին, և յամին 1840 զրկեց իր որդին իշխանն ժողովուրդի, փոխադրելու Նապոլէոնի մարմինը ի Պարիս, ուր նկարագրութենէ վեր հանդէսներով ընդունուեցաւ: Եւ կը հանգչի Էնվալիդներուն մատրան մէջ:

Բ.

Համառօտ մը յիշելով, 1921ի Մայիս Եին հարիւրամեակը, Բազմավիպի նպատակը է՛ անշուշտ իր անձուկ էջերու մէջ հիւսել նոյն իսկ ամենափոքր կենսագրութիւն

մը Մեծ Աշխարհակալին, որ յԵւրոպա, յԱսիա, յԱֆրիկէ ուզեց տանիլ Գաղղիոյ տիրապետութիւնը, ինչպէս ուրիշ երկու մեծ աշխարհակալը՝ Աղեքսանդր և Կեսար նոյնը կատարեւր էին յունական և հռոմէական ազդեցութեանց համար, իրենց ոտք դրած ամեն երկիր:

Հազարաւոր հատորներ հրատարակուած են, առանց չափազանցութեանց, որոնք կը պատմեն Մեծին Նապոլէոնի արարքը, կարգաւորութիւնը. թերևս ոմանք ծայրայեղ փառաբանականք և շլացուցիչք: Բայց ինչ ալ ըլլայ՝ կը մնայ միշտ այն հսկայ միտքը, պարձանք մը Արարչութեան և մտաւորական գործունէութեան:

Բազմավէպը յանուն Մխիթարայ Տան, և կը համարձակի՞մ ըսել, յանուն Հայ Ազգին, երախտագիտական պարտք մը կը համարի յիշել այս Հարիւրամեկին առթիւ, այն մեծ բարիքն՝ զոր ստացաւ Նապոլէոնէ, որ կրօնաւորաց կարգերու ընդհանոր Զնջման օրէնքէն՝ զարտուղութիւն մը վճռեց Մխիթարայ Ուխտին նկատմամբ, և պահեց անոր էութիւնը միանձնական և գիտնական. որով և ծնան Աւգերեաններ, Աւետիգեաններ, Թովմանեաններ, Բագրատունի, Հիւրմուզք, Ալիշան և զեռ ուրիշ շարք մը ընտիր զաւակներ, միանձունք. իսկ աշխարհիկը՝ Պէշիքթաշեաններ, Փորթուզաւներ, բանաստեղծք, գիտունք, դիւանագէտք, արհեստաւորք: Եւ իր ըրած շնորհը ունեցաւ իր մեծ արդիւնքը և համակրութիւնը հայ անուան, հայ աշակերտաց համար, Լուի Ֆիլիպի թագաւորութեան Երկրորդ Հասարակապետութեան՝ և մանաւանդ Նապոլէոն Գ.ի ժամանակ և յետոյ: Եւ Մխիթարայ զաւակունք փոխարինեցին: Առանց բանակներու, առանց զէնքերու տարածելով Ազգին մէջ և յԱրևելս այն ազդեցութիւնը, այն մատենագրութիւնը, զոր Նապոլէոն ուզեր էր կատարել այնքան բանակներով և զոհերով: Եւ Պարիսու Մուշատեան վարժարանը՝ իր գաղղիական կրթութեամբը՝ շատ մը տարիներ բարձր բունեց գաղղիական գերիշխանութիւնը, նոյն իսկ Օսմանեան Պաշտօնարաններուն մէջ: Նապոլէոն Ա. զաւակ մ'էր Գաղղիոյ մեծ Յեղափոխութեան (1792), Սա իր ցնորամբ-տութեանց մէջ կարծեց վերցնել ի սպառ կրօնը՝ որով և կրօնից պաշտօնայքը, ինչպէս վերուցեր էր թագաւորը և թագաւորութիւնը իր պաշտօնէիւք: Եւ սակայն այդ վերուցած կրօնքին տեղ անմիջապէս պէտք զգացիր էր ուրիշ մը փոխանակել Միտք կամ Բան (Raison), և դրեր էր զայն պաշտելու յանձին կնոջ մը: Յրուեր էր կաթողիկէ քահանայութիւնը, եկեղեցիները՝ շտեմարանաց կամ ուրիշ պէտքերու գործածեր էր, հալածեր, արքայեր և չարչարեր էր կրօնաւորական կարգերը, արք և կանայք (1792 Օգ. 18): Յեղափոխութիւնը չէր շատացած իր սկզբունքները բռնադատել իր երկրին սահմանաց մէջ, Զօրաւոր բանակներ ազգային և յեղափոխական զորջին հետ՝ կը կռուէին մտցնել ամենուրեք իրենց սկզբունքները, և Ազատութիւն մտածութեանց հռչակելով, կը բռնարարէին ուրիշ ազգաց ազատութիւնը և բարոյական համազուտները:

Բայց անսահման ծայրայեղութիւնք և բռնութիւնք ի Գաղղիա նախ տկարացուցեր էին յեղափոխական վարչութիւնը, հարկ էր ոյժ մը՝ որ հարուածը տար անոր և յառաջ բերէր տանելի և հաստատուն կարգօք վարչութիւն մը իր գործոց ազդեցութեամբը:

Նապոլէոն Բոնապարտ, որուն պահուած էր այս կոչումը, ծնունդ Այաչիոյ, կրթուած Գաղղիոյ ընտիր Զինուորական վարժարանաց մէջ, եղբորորդի Այաչիոյի աւագ սարկաւազ աստիճանաւոր քահանային, պատանեկութեան, երիտասարդութեան առաջին տարիները թունդ կուսակից մ'էր Յեղափոխութեան, զինուորական աստիճանները ելաւ միշտ նոյն սկզբունքներով: Յամին 1796 Մարտի, քիչ օր առաջ ամուսնութենէն ընդ այրի փոզէֆին Բոհաունէի, Յեղափոխութիւնը զինքը զօրավար անուաններ էր, սահմանելով հրամանատար իտալիոյ: Նապոլէոն Ատուայի մօտ պատերազմով մը Աւստրիացիքը վաներ էր Լոմբարտիայէն: Հնագանդեր էին

Մոստինա, Պարմա և ուրիշ քաղաքներ: Վենետիկի Հասարակապետութիւնը (1797, Դեկտ. 5) բոլորովին զոհ գնացեր էր, մաս մը Գաղղիոյ, փոքր մաս մը Աւստրիոյ: Զօրավարն Բոնապարտ իր յաղթական համարուով յիտալիա, Ալբրտիանի Արևելեան եզերքը, յԱսորիս, ի Պաղեստին, յԵգիպտոս՝ կը դառնար ի Պարիս, ուր կը գտնէր յեղափոխական անտեղի վարչութիւն մը: Պատրաստուեցաւ գաղտ պետական հարսած մը, որ Բրումբը 18ի (1799. Նոյ. 9) կը ցրուէր Յեղափոխութեան վարիչները, և կ'անուանէր երեք վարիչ հիւպատոսներ՝ Էրբեմն քահանայն Սիլէս, Ռոմէ Դիւլօ և Բոնապարտ զօրավարը, որ փութով միայնակ անցաւ վարչութեան զլուխ՝ իրը Առաջին Հիւպատոս: Այն օրուէն սկսան ներքին վարչական բարեկարգութիւնը ամեն ճիւղերու մէջ, ըլլան վարչականը, Աւուժականը, Հոգևորականը. ևն: Իր վարչական օրէնսգրտական հիմը ժողովուրդն էր, որ կ'ընտրէր իր գլուխը, և նա էր ապա ժողովրդածայն քուէարկութեամբ (plébiscitaire): Կը կազմուէր Պետութիւնը, վեր քան զամեն իշխանութիւնը, և ամենքը պէտք են ճնազանդիլ անոր յամենայնի, եկեղեցականը և աշխարհիկը: Եկեղեցականը ալ իրմէ պիտի կոչուին իրենց պաշտօնան, և ինքն է անոնց տէրը պահելու կամ մերժելու:

Այս լուրերը՝ որ ի Գաղղիոյ կը հասնէին յիտալիա՝ մանաւանդ եկեղեցականաց և կրօնաւորաց կարգերուն ջնջմանց նկատմամբ, յայտնի է որքան յուզման մէջ ձգած էր իտալիոյ հոգևորականութիւնը: Արդէն շատ Միաբանութիւններ օտար երկիրներ դիմեր էին Յեղափոխութեան ժամանակ. և երբ Նապոլէոն Յեղափոխութեան հարուածը տալով, նոյն թշնամի ուզուցիւրը յայտնեց ընդդէմ Սրբազան քահանայապետին Պրոսի է, և ընդդէմ կրօնաւոր Միաբանութիւններու, սակաւ մնացեալներն ալ սկսան գաղթել և ապաստնիլ՝ իրենց ունեցած ուրիշ մենաստաններուն մէջ յօտարութեան:

Բայց քնշ կրնար ընել Միութեամբան փոքրիկ և աղքատին հայ Միաբանութիւն մը, որ չունէր միջոցներ: Էրբեմն նա ի Մեթոն գեղեցիկ և ընդարձակ մենաստան մը շիներ էր, շնորհիւ Վենետիկեան Հասարակապետութեան և ձիթատանօք և այգիներով զայն զարդարեր էր: Միաբանութիւնը հազիւ սկսեր էր զարգանալ, և անաբանապատուներ էր թուրք—վենետ պատերազմին պատճառաւ ամեն բան թողուլ և ապաստնիլ ի Վենետիկ, ուր դարձեալ Հասարակապետութեան, ազնուականաց օգնութեամբ, վերահաստատուներ էր իր ամենանձուկ կացութիւնէն. ունեցեր էր Ս. Ղազար ճարհճարին փոքր կղզեակը, զայն ընդարձակեր էր, շիներ շէնցուցեր էր, զարդարեր էր զգեղեցիկ եկեղեցով, զբառունով, ձեռագրովք և հայ տպագրիչներով: Հիմալ Միութեամբայ երկրորդ յաջորդը, Ստեփանոս Վ. Ազոնց, Հոովմէն արքեպիսկոպոսութիւն ընդուներ էր, Միաբանութեան համարաւ իր նշանաւոր տպարանով, ընդհանուր հռչակ ստացեր էր: Չամչեան Հ. Միքայէլի Հայոց Պատմութիւնը, Ինճիճեանի Հնախօսութիւնը Հայաստանի, ազգի՝ մեծ զարկ, մեծ եռանդ տուեր էին: Ինչպէս հիմա համակերպիլ և լուի: Միանգամայն որո՞նք դիմել: Վեց տարի էր որ վերցուեր էր վենետիկեան պանծալի Հասարակապետութիւնը: Սրբազան քահանայապետը՝ յարտը և ի հալածանս: Պիէմոնթ Յեղափոխութեան անկրօն արշաւանաց ղէմ պատուարը՝ բարձուեր էր, Աւստրիա շփոթած: Եւ որ սաստիկաբայն էր, ապրուստի իսկ միջոցը կը պակսէին, որովհետև Միաբանութիւնը Վենետիոյ Հասարակապետութեան փողերանոցին մէջ զրած զրամէն չնչին շահ մը կը ստանար, որ բնաւ չէր բուեր իր օրապահիլը հոգալու:

Այսպիսի տագնապողական կէտին մէջ, Ազոնց Աբբահայրը, զաւակ՝ հունգարահայ ազնուականութեան, վեհ հոգով և մարմնով, խոհուն և լուրջ, ի Ս. Ղազար հաւաքեց իր փորձառու միաբանքը, և սահմանուեցաւ արդէն 1806ի առջի օրերէն, դիմուժներ ընել առ Գաղղիոյ իշխանութիւնը ի Հոովմ, ի Պարիս, ի Միլան, նոյն իսկ

ի Կ. Պօլիս Գաղղիոյ Ռուստէն ղեսպանին միջոցաւ: Ի Պարիս ղրկուեցաւ նշանաւոր քիմիագետ Հ. Մեսրովպ Վ. Աղաչբաղեան, որ ապստոլութիւն ընդունած էր ի Սուլթանէն՝ իր գիւտերուն համար և Meritissimus (Ամենաարժանաւոր) Աւստրիոյ կայսրէն, ինչպէս յետոյ կանաւորդ անուանուեցաւ Պարիսու Հանքային կանառին: Հայր Մեսրովպ՝ գիտնական բարեկամաց ձեռքով պիտի ազդէր վարչական շրջանակաց և Նապոլէոնի վրայ: Ի Հոռովմ նուիրակ ղրուեցաւ հռչականուն աստուածաբանն Հ. Գարբիէլ Վ. Ալետիքեան, Ընդհ. Աթոռակալ Մխիթարեան Միաբանութեան, որ պիտի ղիմէր առ ծիրանաւորն Ֆէջ՝ մօրեղբայր Նապոլէոնի, բնակեալ ի Չիլիտավէլ-կիս իբր «Ներկայացուցիչ տիեզերաց ամենէն մեծ Միապետին»:

Հ. Ալետիքեան փետրուար 20ին կը ներկայացնէ առ ծիրանաւորն Ֆէջ՝ Ազոնց Աբրահօր մէկ թուղթը, յորում յտինս կը յիշեցնէր առ ծիրանաւորն՝ ըրած յարգադիր այցելութիւնը ի Հոռովմ յամին 1804, նորա հարցումները՝ իմանալու համար Միաբանութեան նպատակը, գրաւոր աշխատութիւնը, հրատարակած նշանաւոր գործերը, ամենէն վերջը իր իրախոյսը և խոստումը պաշտպանելու Միաբանութիւնը:

Յանձնեց նաև Յուշպիր մը իբր իղձք ըզձացեալը Միաբանութեան, յորում կային այս երեք կէտերը, որոնք յանձնուած էին նաև միւս երկու նուիրակ վարդապետաց ներկայացուցած Աղբրազրոց մէջ:

Ա. Որ Մխիթարեան միանձանց Միաբանութիւնը հաստատուած է ի վեներտիկ, զարգացնելու կաթողիկէ կրօնը և գիտութիւնը իր Ազգին մէջ՝ յԱրևելս:

Բ. Որ իր ապրելու դրամագլուխը շատանար՝ մուրացողութեամբ, կամ (ի վեներտիկ) դրամական օգնութիւններէ, այլ Արևելքի ազգակիցներէ և բրոց վաճառմանէ, որոնք կը սփռուին յԱրևելս, մինչև ի Հնդկաս. Եւ այդ դրամը շահու դրուած էր վեներտիկեան Հասարակապետութեան Փողերանոցը, որ շահ կը վճարէր լիբայք 26420: Վեներտիկոյ Հասարակապետութեան անկումէն վերջը, Աւստրիոյ պետութիւնը իբր նպաստ մը սկսաւ տալ 12620 լիբայք, ապա վերածեց ամսական 800 լիբայից, որովք անկարելի է ապրիլ: Հարկ է հրաման ընել որ տրուին 26420 լիբայքը:

Գ. Միաբանութիւնը ըլլալով օտարական, պէտք է որ ազատ ըլլայ ամենտրամադրութիւններէ, որոնք կրնան ըլլուիլ տեղացի կրօնաւորներուն համար. և իրենց նկատմամբ ըլլայ այն զարտուղութիւնը՝ ինչ որ յԱրևելս կ'ըլլայ Գաղղիացոց և իտալացոց համար:

Ի Պարիս և ի Միլան Միաբանութեան կեանքին վրայ զուրգուրանօք ղողացողք ունանք, խորհուրդ կուտային լռել Աղբրազրոց մէջ Մխանձուր յատկութիւնը և շեշտել ձեմարանակաւ, գիտնական յատկութիւնը կամ Ուսումնական վարք, որովք, կարելի էր խնայուիլ իբր ուսումնական, բարեգործ և հոգևորական ընկերութիւն մը՝ ի նպաստ Արևելեայց, ի Գաղղիա Ձեջումէն զաւտ մնացեր էին Լազարիտոք, Իզրաբք Բրիտանեայ Գպրոցի, Գարոզիչք յԱրևելս և Գթութեան Գորք, իբրև բարեգործ ընկերութիւնը: Սակայն Միաբանութիւնը այս ծանր պարագային մէջն իսկ, յորում յայտնի էր կենաց և մահու խնդիրը, ուզեց պնդել որ իր անդամքը մխանձուր են (Monaci), որոնք կ'աշխատին, այո՛, Հաւատոյ և Գիտութեան համար, բայց երկու յատկանիշքը մէկ մէկէ չէր բաժնիր: Եւ ճիշդ այս իմաստով եղած են ծիրանաւոր Ֆէջի Յանձնարարականքը առ փոխարքայն ի Միլան, որ էր իշխանն Եզգինէսու Բոհանէ, որզին ժողգէֆին Բոհանէնէ՛ր՝ առաջին ամուսին Նապոլէոնի, և իրեն շատ սիրելի և ազգեցիկ, ըլլալով բարի, ազնուական, գիտուն և ամենուն մերձենալի անձնաւորութիւն մը, որուն ձեռքն էր մասնաւորապէս խնդրոյն լուծումը, վեներտիկ պատկանելով իտալիոյ թագաւորութեան, կեզրոն ունենալով զՄիլան: Հոս գործող ղրկուեցաւ Հ. Յովհաննէս Վ. Զոհրապեան՝ Աստուածաշունչ գրոց բանիբուն հրատա-

բակողը՝ Տարբերութիւններով, և որ ընդարձակ կրթութեան մը հետ ունէր արթուն մտք մը: Սակայն իր այս յատկութիւնքը պիտի չունենային ցանկացեալ արդիւնքը՝ եթէ չունենար փոխարքային ըով զօրաւոր նեցուկներ: Կա ունէր ի Միլան իր մէկ աշակերտը հայերէնի՝ Աբրայն Բրէմէն, որդի իտալական Ներքին Գործոց պաշտօնէին, որ զինքը գրկարաց ընդունեցաւ ի Միլան համեմուտ, և ներկայացուց իւր հօրը, որ յանձն առաւ սիրով Միաբանութեան ծանօթ Աղերսագիրը ներկայացնելու կրօնից



Գերապայծառ Մտիփամոս Վ. Ազոնց Կոմս Զեօվէր
Արքեպս. և Ընդհ. Աբբայ Մեթիթարեանց

պաշտօնէին, ինչպէս ալ ըրաւ: Երկրորդ նեցուկն էր Պ. Պետրոս Արեանով Ղարապաղցի, որուն ապահովապէս պէտք է գրել մեծաւ մասամբ Եւզինէոս իշխանին ներկայ և ապագայ առ Միաբանութիւնը տաճած համակրութեան և բարութեան արդիւնքը. և երախտագէտ սրտով զիշխանը յիշած ժամանակնիս, հզօր Ղարապաղի Մխիթարասէր զակին՝ փունջ մը ծաղիկ համարուի գերեզմանին՝ հետեւեալ նկարագիրը, զոր կ'ընդօրինակեմ Հ. Եղիա Թոմասեանէ, Հովնրոսի, Պլուտարքոսի, Ոսկեբերանի հզօր Թարգմանչէն, գրուած առ Հ. Մկրտիչ Աւգերեան:

Նամակը գրուած է 1806 Նոյեմբեր 7՛. և առիթն է Պ. Պետրոսի մէկ նամակը առ իւր կարօտակէզ ծնոդս ի Ղարապաղ, և ինք ալ նոյն կարօտով տոչորուող, զոր

կ'ուզէր ապահով կերպով հասցնել, Արեւելի Մխիթարեան քարոզչաց ձեռքով: Հ. Եղիա կը յանձնարարէ այնպէս ընել որ զիրը հասնի «սա որս ուղղեայն ե ե ի նոցունց հասցէ գիր առ սա, որ մեծապես տեսչամբ սպասեալ մնայ առ ի ձեռոյցն ցրոյ: «Ա՛հ, մակագիր արարի գգիրն Պետրոսի, զի վերապատուարիւնց եղեալ ի պատարանի յանձն արասցէ, որոտ յանձնելին իցէ, ցրեալ զմակագիրն ի վերայ: Անուն հօրն Պետրոսի ե Արքեւ, որ վախճանեալ իսկ ե, անուն մօրն ե Հոփիսիմէ՛ երիցոս աղչիկ. անուն եղբորն Պոռոս, բերցն՝ Թումար, Սայի, Սոնա, մականունն Հարէմ, անուն ցարառին Խարապող, անուն քտարքին Շուշոս կամ Շուշոս Խայա, անուն գեղջն Վրթակեր»:

Յետոյ այսպէս կը նկարագրէ անձը. «Սա ինքն է Պարոն Պետրոս պատանի դարապաղի. զինպիսի անձնապահապետ վիշէտ փոխելիփէ Եւփէնին, որդւոյ կայսերն Գազգիոյ, սիրեցեալ յոժ յաչ նորա ե մեծապէս շնորհ գտեալ առաջի նորա, նն. ըստ որում ե լսէք ի գրոյ դորա: Պա- տանի է քսան ե երկու ամաց, հասակակից զրեաթէ Տեան իւրոյ փոխարքային, ստոյգամն, թիկնաւէտ, կորովի, պարթեւահասակ, քառիւք մատամբք ե առաւել բարձր քան զչոզեոր տէրս¹, ի ներքոս ե աչալուրէ, վայելաղէմ ե քաղցրաբարոյ, զանձ սիրելի ընծայէ ամենեցուն, զորմէ ե կանխաւ զովութեամբ լուեալ իսկ էր մեր ի թղթոյն փարիզու, եթէ թերեւս յապագայս ե ի մեծ յափ ունեցի հասանել, պատուական յոժ ե առաջի փոխարքային իւրոյ, մինչև ե տակ մի գնեստոց զգեցուցանել նմա ի վեցհազար միլանեան իրայից. բազում անգամ եկն առ մեզ, ե մեծապէս սիրով կապեցաւ ընդ մեզ, բերէր ընդ իւր առ մեզ ե ի ներքոց Պալատան տեսան իւրոյ. իւր վաճը կուչուր. Չճ. ե բազում ինչ զովութեամբ խօսեր զվանաց առաջի փոխարքային. մինչդեռ նա ի հոգի. զՎ. եկեալ ի վննետիկ ընդ Պետրոսին, եօթնակ մի օճապալէր ի քաղաքին յայցն. լուծիւն ծովափնեաց սորա ե յամբուծիւն յերեսաց Անգղ տանն, յաւուր միում՝ (որպէս ինքն իսկ Պետրոսն պատմում) ասացեալ է ցփոխարքայն տէր իւր, եթէ «միս օր զինս մեր վանքն, էնոք յոժ կիրարխանան»։ զի ցայսպէր համարձակութիւն տուեալ է նմա, ե փոխարքայն հար- ցանէ՛ թէ զինչ զոյ ի ձեր պահ. ե նա անկեղծութեամբ անէ պատասխանի, եթէ «ինչ կուզիս որ ըլլայ. շատ սիրիւն ըվանք այ. փաք թամուզ տեղ, մարդիկներն լէվ աղէկ»։ Ե յընդ հանջոս ելանէր բանիկ, պատասխանեցի անէ արքայն, եթէ զնամ զնամ: Սորա միջնորդութեամբ Հոզեոր տէրս ի տօնի ամենայն սրբոց գիաց ի յարգութիւն փոխարքային. ե թէպէտ ոչ կարաց հանդիպել տեսութեան նորա վասն ստիպելոյ գործառնութեանց պալատանն, ցայց ե պատուով պատգամ ընկալաւ ի ներքուտ, եթէ ի վաղիւն ե կամ ի միւսում աւուր ն՛ս ինքնին զամ առ ջեզ ի տեսանել զՋեզ: Գարձեալ ի պալատանէ Հոզեոր տէրս, էառ ընդ իւր ե զՊետրոսն, ե եկն ի վանս, ե զայն օր եղև նա առ մեզ ի ճաշել... Եւ ի միւսում աւուր մինչդեռ յուսակտուր յուսով Յնայաք զայնտեան արքային՝ որ օր էր կիրակէի, յառաւտուն պահու ի ժամ 10 ըստ գաղղ. կոնտոյալ մի մաքրա- զարդակ մատաւ ի դուռն վանեաց. ի կարծիս եղաք եթէ ինքն իսկ արքայն ի նմին իցէ. էլ արտաքս հանդերձ երկու միայն փառաւոր թիկնապահօք, այլ Պետրոս չէր ի միջի, զի յանձնաօթս կամէր արքայն վարիլ ընդ այլ, ինքն էր զգեցեալ հանդերձ ազնուական քաղաքացւոյ, ոչ ինչ ծանօթս տարյ զանձնէ, մլ ե թիպաքարչիցն պատուիրեալ էր՝ մի ինչ ստել. զնոյն ե թիկնապա- պահացն, որպէս ե փորձիւ ծանեաք: Այլ թէպէտ ե ի ծածուկ ունէր զանձն, սակայն ե այնպէս միշտ ի իշխանութիւն իմն ե մեծութիւն արքայավայել փայլէր յամենայն զնացս ե ի խօսս նորա, պահելով միանգամայն զքաղցրաբարոյութիւն ե զընտանութիւն առ մեզ. որով ե առանց տարա- կուտի եղաք. թէ ինքն իսկ արքայն իցէ. ազդ եղև Հոզեոր տեսան, ե ժողովեցան առ ծպտեալ արքայն ի փոզուէ մինչև ի մեծն... Ետեւ զամենայն ե հանէր ընդ ամենայն, բազում ինչ հար- ցանէր հետազոտութեամբ, միայն զառտուին իրաց վանացս. զայլոց կ՛ս կարեորաց լռէր, զոր ե արդէն իսկ լիով գիտէր. ինքնին ցանկացաւ տեսանել զպարսեան, նոնս ե հանեցաւ, իբրև ժամ մի շրջեցաւ ի վանս առանց երբէք նստելոյ, միշտ առընթեր կալով նմա հոգեոր տեսանս. ե այնպէս շնորհակալութեամբ ե ողջունի մեկնեցաւ, հանեալ ընդ մեզ ախորժ կամօք, որպէս ե ապա լուաք ի ներքոց նորա ե ի Պարոսէ, որ ե ի միւսումն աւուր փոխարքայն եկն առ մեզ, ոչինչ հոգացեալ զանձրկային ե զհողմաշունչ օդոյն, ի տալ զվերջին ողջոյն վանացս ե Հոզեոր տեսան, զի ի նմին զիջիւր հանդերձ արքայիւն ունէր մեկնել ի քաղաքէս: Պետրոսին ոչինչ զգացուցեալ է արքայն յառաջագոյն զգնալն իւր ի վանս. այլ յետ դառնալոյն ասացեալ է ի պալատն, եթէ ի Հայոց վանացն դառնամ. մեք շնորհս կալաք Պետրոսին, զի թէ Պետրոս չէր, արքային զայտեսամբ վանքս ոչ պատուէր. ապա ողջունեաց զվասն ե զՀոզեոր տէրս ի համբոյր անջ կրկին ե երեքկին, ե ճշմարիտ ստել՝ եթող զսիրտ իւր ի վանս ե այնպէս զնացս...»

1. Իմ և Արք. Աբրահամը:

Իշխանին այսքան համակրութիւնը անկարելի էր որ արդիւնքը չունենար. և յայտնի նշան մ'էր որ իր հայրազրէն պիտի ստանար Միլիթարեան Միաբանութեան ազատութիւնը Ջնջման օրէնքէն: Արդէն Հ. Զոհրապեանը, Միլան հասնելուն ի վննետկոյ, իմացեր էր Պ. Պետրոսէն այս մեծ յոյսը և զբամական խնդրոյն կարգադրութիւնը: Ի Պարիս Հ. Աղաչարդեանը կայսեր մատուցեր էր Աղերս մը Ապրիլ 22ին և իր գիտնական համբաւովը ունեցեր էր բազմաթիւ տեսակցութիւնք նշանաւոր գիտնոց



Իշխամ Նիգիժէոս Բոճառձէ
Փոխարքայ Խտալիոյ

հետ և անոնց միջոցաւ կայսերական շրջանակաց մէջ ազդեցիկ բարձրաստիճան անձանց հետ. և Սեպտեմբերի նամակով մը ի վանս, կէս պաշտօնական ոճով նպաստաւոր լուրեր կը գրէր, զորս լսեր էր պալատան բարձր պաշտօնեաներէ:

Հ. Մեսրոպ իր նամակներէն մէկուն մէջ կուտայ ծանօթութիւնք ի Պարիս գտնուող նշանաւոր ազգայնոց նկատմամբ.

«Աստ գտանին ոմանք յազգէս մերմէ, զորօրինակ Պարոն Ապրօն, Տէր Զրպեան, որ ունի պաշտօն ի գրատան, իբրև թարգման յորժամ որ կամի գիտել ինչ ի գրոյն Հայոց: Գտանին և այլ 23 Հայք Մամուկ անուամբ, ի գիտութեաց կարգի, եկեալք յնգիպտոսէ, մի օֆիցիալ Շահին անուամբ, որ

բազում քաջութիւն ցուցեալ յՕստերլից պատերազմի, արտօնութեամբ մեծացաւ¹. Է՛ և այլ ոմն հայ իւրուստամ անուամբ, ներքին ծառայ կայսեր և սիրեցեալ յաշտ Երբա, և է՛ փոքր մի թանձր ամուսն². Նոյնպէս գտանի պատանեակ ոմն, ներքին ծառայ, Պետրոս անուամբ, արնթիբ որ դուռնի կայսեր, որ է՛ արքայ իտալիոյ, և վասն այսր Պետրոսի, ասեն, թէ՛ է՛ սրամիտ և գուցէ յետ ժամանակաց յառաջեցէ: Աղերսնան Ալեքոն բարեմիտ պատանի է, բայց պատանի է՛ յոյժ: Ելքէն ճեան պարոն Յովսէփն որ ընդ իս եկն աստ ի՛ վեննայէ, է՛ խոհական»:

Կը գովէ նաև Օսմանեան դեսպանին ցցուցած փոյթը միջնորդելու կայսեր մօտը: Նոյնը կ'ընէին իտալիոյ դեսպանը, Մարքէզէ Մարէսքալըի, Գահանայապետին Նունցը՝ կարդինալ կապրարա, Պարիսու արքեպիսկոպոսը կարդինալն զը Բէլլէ, «հարիրամեայ ոմն ծերունի, սիրելի յաշտ արքայի»:

Յայտնի է որ ի Պարիս միայն յիշեալ Հայերը չէին, կային դեռ շատ ուրիշներ. և Հ. Աղաչարաղեան կը յիշէ միայն իր ծանօթները: Պարիզու մէջ այնքան բազմաթիւ էին Հայք և յառաջացեալը, մասնաւորապէս վաճառականութեան և արհեստից մէջ որ՝ Նապոլէոն մօտէն ճանչնալով «ծրագիր կազմած էր, ըստ ասից լուրջ Պրակի մը, հայ Գաղղակահոսրիսի մը հաստատելու ի Գաղղիս. և պաշտպանած էր զանոնք որ իտալիոյ մէջ էին»:

Յիտալիա այս պաշտպանածներուն մէջ, ապահովապէս առաջին տեղին ունէին Միսիթարեան Հայրերը, զորս, կը տեսնուի, սահմանած էր Չըջումէ ազատելու: Եւ սակայն մինչև 1807ի գարունը, բնաւ հաստատուն լուր մը չկար: Եւ այս թուականէն մինչև 1810ը Սեպտեմբեր, յորում եկաւ Ազատութեան վճիռը, բազում են թղթակցութիւնը և տեղեկութիւնը երեք նուիրակաց կողմանէ, որոնք, ի վերջոյ, յուսալիք Ս. Ղազար կանչուեցան, մանաւանդ որ ի Պարիս կեանքը շատ սուղի կ'ըլլար:

Կայսրն Նապոլէոն 1807ի Նոյեմբեր 27ի վենետիկ եկաւ. Ազոնց Աբրահայրը

1. Ան էր ծառայութեան Տեորը. Դաւիթ Ծն. 1776 Թիֆլիզ. Տեղակալ Մէմուռցներու զնդին, կազմած Բոնապարտէն Եղեպտոսի մէջ, Ը. տարին: Գնդապետ 1798ի ընդունած է՛ 85 վէրք, որոցմէ երկուքը հրացանի հարուած Հէկտուպոսոյ մէջ, Հրացանի հարուած մը յԵլլաւ, հրացանի հարուած մը Մաղրիդի նահանջին: Տերած է թնդաօթի մը և ազատած Ռազ զորավարը Օստերլիցի պատերազմին և Գոմբէն զնդապետ Մաղրիդի նահանջին: Առաջու Պատույ լէղնի, տարի Ժ.Բ. սպայ 1806. օժտուած 500 Ֆրանքով 1808. Մեռած Մէլոն 1838. Տես և Բազմավէպ 1911. Հոկոս.

2. Բազմավէպը Յամին 1911 Սեպտեմբեր և Նոկտեմբեր ամիսներուն մէջ հրատարակած է՛ Բուշպիքը Բուստամի, Մամուրը Մեծին Նապոլէոնի. Բարզմ. Հ. Եփրեմ Ապրոյանն: Բուստամ իր քաջութեան և հաստատումութեան Լամար մեծնապէս գնահատելի և սիրելի էր Նապոլէոնի և իր կնոջ Ժադէֆինի, կայսեր Լուսնութեամբ ամուսնացու կայսրուհոյն սենեկապանի ազնկան հետ՝ Մարի Մարկրիս Բուլփիէի, Հարսանեաց սեղանի ծախքերը հոգաց ինքն Նապոլէոն: Դա մեծն էր ի Տփղիս: Իսկ Ֆրէզերիկ Մասոն, Բոնապարտեանց հանրածնօթ պատմագիրը, այսպէս կը նկարագրէ զԲուստամ «Բիւստամ մամուրը յայտնի է. կայսրը զայն ընդունած է Եղեպտոսի մէջ, Էլ Բէկրի շէյխին, զայն Ֆրանսա բերած էր: Վէրսալէ՛ Բուստի ցով իրեն սովորեցնել ասուած էր զԷնքեր լնցնել. և ամեն տեղ հնար կը տանէր: Բուրք հանդէսներուն և զօրահանդէսներուն՝ նա կը տեսնուէր հիանալի ասարակներ հազած... Բուստամի իբր մամուրը կը վճարուէր 2000 Ֆրանք. 2400 Ֆրանք ալ ունէր իբր զհնակրի օգնական, իսկ ծնունդները կը կրկնապատկէին իր վարձը: Ամեն պատերազմէն վերջը 3000 Ֆրանք: Դոր տարին 3000, 4000, 6000 Ֆրանք. Ժ.Բ տարին 500 Ֆրանք եկամուտ Ֆրանսերոյի մէջ, Վիեննականութեան սեղանէ մը դուրս 50000 Ֆրանք»: Նապոլէոնի դեռ ուրիշ շատ ընորհներ ըրած էր Բիւստամի, ինչպէս աս դասուիք գանուցու 1814ի: Երբ 1815ի նորէն ուզեց ընդունուել իր բարեբար կայսեր ցով, Նապոլէոն և ոչ իսկ ուզեց տեսնել. և ըսաւ Մարշալն, որ ինչպէր ներկայուցուցած էր. «Վաս մը է. կրակ մը զհնքը եւ ալ մի՛ յասիր վրան»:

Նշանաւոր սպայ մը եղած է Յովնանեա Դոնյիթ Ծն. 1781 Դոնլի: Վիտաւորուած նիդակի հարուածով մը Հոգմանի (ամուս.) 29ին, Տարի Ը. Մաստրինէկի պատերազմին մէջ. հրացանի հարուածով մը, զուգար, 11 Միգարեր, Տարի Ժ.Բ. Օստերլիցի պատերազմին, վաղակարգի շորս հարուածով զԷլեոն վրայ, 29 Գեկտեմբեր, 1808 Բենա վենետիկ հուռին, լիցեռեակա 14 Մարտի 1806, Մարաշխա բնակարանաց 1809:

3. Revue Britanique 1826. Հոս. Ա.)

ունկնդրութիւն մը խնդրեց « իր յարգանքները մատուցանելու »: Դետեմբեր 5ին կայսեր հայազգի Բիւտտէմ մէմլուքը Ս. Ղազար գալով բերաւ ունկնդրութեան թուղթը առ Ստեփանոս Ազոնց Արքեպիսկոպոս Քէօվէր, գրուած ի կողոնքի Արքեպիսկոպոսէ Հոսովէնայ, Մեծ Ողորմարաշխ Նորին Կայսերական և Արքայական վեհապետութեան, որ կ'իմացնէր թէ « վաղիս առատօր ժամ 8' /, ին սխի ընդունուեք ի կայսրին, որով և ժամանակին գտնուիչ հոն »:

Ո՛վ որ ծանօթ է Նապոլէոնի պատմութեան և նկարագրին, գիտէ որ նորա Ունկնդրութիւնը ամենահամառօտ էին և կտրուկը: Նոյնպէս պէտք է եղած ըլլայ առ Ազոնց Արքահայրը, որ պալատը ներկայացնէր էր իր ընդհ. Աթոռակալ Հ. Աւետիբեանի հետ: Ունկնդրութեան ժամանակ ներկայացուց համառօտ Աղերսագիր մը նկատմամբ ծանօթ խնդրոյն: Բայց կը տեսնուի որ կայսրէն մասնաւոր խօսք մը լած չէ, ապա թէ ոչ պէտք էր յիշել իր յետոյ գրած նամակներուն մէջ՝ առ հետաւոր Հարս: Ինքը կը համարի առ Հ. Ազգերեան գրածին մէջ, որ Աղերսագիրը դեռ աւելի սաղեցեցիկ գրուած կրնար ըլլալ. մինչ Նապոլէոն գործածած էր իր սովորական կտրուկ լուսթիւնը:

Այս պատճառաւ 1808էն մինչև 1810ի Օգոստոս անցած ամիսները՝ անորոշ և տազնապողական եղան, թէպէտ մտերմական խրախոյսներ չէին պակօք Միլանու բարձրաստիճան բարեկամներէ և Պարոն Պետրոս Ղարապաղցիէն: Այս միջոցին Միւրանութիւնը կը տեսնէր իր չորս կողմը, օտար ընտանի Միւրանութեանց, թէչ թէչ աներևութանալը և վեներտկէն հեռանալը: Հեռացեր էր նաև անդառնալի՝ Օլիվէտան Բենեդիկտեանց Ուխտը՝ Սանտ Էլէնա կղզեկէն, Ս. Ղազարու հանդէպ (1805): Եւ այս երկու կղզեակները կոչուած էին վեներտկոյ լճակին « Երկոս ալքերը. Երկոս մարգրիտները »:


Եւ ահա յանկարծ իրրև որոտում մը լսուեցաւ Մայիս 12ին ընդ բոլոր վեներտկեան գաւառը՝ վճիռը վանօրէից Ջնլումին: Անկարագրելի է եղած ընդհանուր տպաւորութիւնը և թախիծը, ըլլայ կրօնաւորաց, ըլլայ աշխարհիկ բարեպաշտներուն: Այն դարաւոր մեծակառոյց մենաստաններն ճոխ գրատուններով, ձեռագիրներով, կահելով և սպաններով պէտք էին պարպուիլ: Ամեն մէջը եղածները մեծ և փոքր պիտի ցուցակազրուէին և պիտի տարուէին պետութեան հաստատութեանց մէջ, կրօնաւորք պիտի դառնային աշխարհիկ քահանայք, ընդունելով ոտնիկ մը:

Յուզումը և սարսափը հասաւ պտտեց Ս. Ղազար: Անհատական ժամանակագրութեան մը մէջ կը գտնեմ նշանակուած « Մայիս 16, Մերայիքս ի վաևս ստիպին հանել ցարեմն և զգեևոյ զտարազ աշխարհական երիցանց արևելցոց »: որ չափազանց վախկոտութիւն կը համարէր Հ. Ղուկաս Ինճիճեան Կ. Պօլսէ գրած նամակովը Հոկտեմբեր 25ին: Այս « Արևելցոց » ըսած տարագն, լայն թիւերով վերարկուն էր, որ ունէր իր լրջութիւնը և վայելչութիւնը, որով չկար անպատշաճութիւն մը, իսկ զլուխին փարքոցը: Կը համարէին այսպէս շէտեղ իրենց օտարական ըլլալուն վրայ. և ժամէ ժամ լսելով քաղցին մէջ արանց և կանանց մենաստաններուն նկատմամբ պատահածները, իրենց երևակայութեամբ շատ շատ կը յառաջէին քան իրականութիւնը. և զոր աւելի կը բորբոքէին դրսերէն ալ եկած լուրեր:

Տրանսլիվանիոյ լրագիր մը հրատարակեց « Ջրարձումն կրօնից, ընդ որս և զմեզ (այսպէս կը գրէ միաբան մը) դասէ յանուսէ, յիւնով ք' հաս Անտօնեանք, որք մի միայն ի վեներտկի և Պաշլարով գտանելին բարձան ի միոյն »: Եւ ինչպէս չտազնապիւ

1. Հ. Սուքիաս Սոմալեան: Յետոյ Աբրահայր և արքեպիսկոպոս:


ինչպէս չդողալ: Ամեն օր հասարակաց աղօթքներ կ'ըլլային առ Փրկիչն, առ Տիրամայրն՝ Պաշտպան Ուխտին, յարտեւ էր Սրբութիւն ի բազմոցի, Թախանձելով Ամենագութ Արարչին ողորմութիւնը: Փորձ մ'ալ եղաւ ի Միւսն, վերջին տեղիկագրով մը նորէն դիմել առ Եւզինէնս փոխարքայն: Հ. Զոհրապեան զրկուեցաւ, որ ամեն ջանք կը Թափէր ծանօթ բարեկամաց ձեռքով. բայց Օգոստոս Եին գրելով առ Աբրահայրն՝ բնաւ յոյս մը չէր տար, կ'իմացնէր միայն որ նամակը գրած ժամանակ «ազդոմե իմե եղի ինձ հանդիպել յողջոյն Մոնսիեիտ Օփիցօնիե, ինձուն միակ ձևւարիտ բարեկամի և պատպանի, առև իսրայիլացոյ, յարում ևնկզորին ոչ զոյ, և բոայ ի նմանե, պատուիրանաւ Ճիռադիլիե ծանուցանել ինձ, երէ սափիորքն մեր մատուցեալ փոխոր-



Ս. Ղազար կղզի՞մ՝ Նապոլէոնի ժամանակ

քային, առարեալ է ի նմանե առ Վենն ի Փարիզ. քանզի մտերիմ և համասունեղ քառեկամ գոյով Օփիցցօնիե ընդ Ճիռադիլիե, ևս ծածոչ ի Պրեմէե յանձնէի միշտ Օփիցցօնիե գիտել ինչ գելից իրաց մերոց, և ինչոյնով ինձ՝ փոքրով վախձան սալ զործոյս: Եւ այսպէս համամասաք հաստատարեամք երից առեկից և փոխարքայիև իսկ, որպէս աներկբայ ստուգեալ է Ճիռադիլիե, սափիորքն մեր անցեալ է այժմ ի ձեռս վենիե»: Ապա կ'իմացնէ Հ. Զոհրապեան որ մարդկօրէն ալ ուրիշ բան չկրնար ընել. «Այստ օրինակաւ վճարեալ իմ զըրբացս քովսիտիս յանձնեալ ի Հասարակորեկե մերմե, որպէս սասցի՝ ոչ զոյ ինձ այլ ևս առիք յապաղելոյ ի տեղոյս, և սպասել կանուխ կամ անագան եկց բանիև, զոր Տէր ի բարիև կատարեսցի»:

Ասկէ վերջը ուրիշ բան չկար բայց Թէ սրտատրոփ սպասել մը: Այս վիճակի մէջ սկսան Աստուածածնայ ծննդեան ութօրեայ պահքը, ուխտական Մխիթարայ Միաբանութեան: Եւ ահա չորրորդ օրը որ էր Սեպտեմբեր 4, լուր կը տարածուի Եւզենէնս իշխանին Վենետիկ հասնելուն. և Պ. Պետրոս Ղարապաղցին յանկարծ կը ներկայանայ ի վանս՝ բերելով Նապոլէոն կայսեր Օգոստոս 17ի ստորագրած մէկ վճռոյն երկու տպագիր օրինակներ, յորս կը հրատարակուէր Մխիթարեան միանձնացաւառ ըլլալը ընդհանուր Զնջումէն:



Ն Ա Պ Ո Ղ Է Ո Ն

Շնորհին Աստուծոյ և Սահմանադրութեանց
ինքնակալ Գաղղիացոց, Աբքայ Խաախոյ,
Պաշտպան Հոննոսեան Դաշնակցութեան,
և Միջնորդ Զուիցերական Դաշնակցութեան
վեհեցից և եր վեհեց նեռեակալ

Ա.

Հայ Միանուց վեհեհոյ Ս. Ղազար կղզոյն կը պահուին իրեց ներկայ վիճակին մէջ, մինչև որ ուրիշ կերպ Մեզմէ կարգադրուի:

Բ.

Նախարարքն յիշմոյցի և կրօնից պարտաւորած են զործարքին ներկայ վիճոյ, որ սլոտի հրատարակուի և մտցուի Օրինաց Հասարակոյն մէջ:

Տեսեալ կայսերական Պալատէն ի Սէն կըտ, այսօր
17 Օգոստոսի 1810.

Ն Ա Պ Ո Ղ Է Ո Ն

Փոխան ինքնակալին և Աբքային
Նախարար քարտուղար գետութեամ
Ա. ԱՆՊՈՆԻ

Միւս, Աբքայիմ Տարտմ
գին Տ նարիւրեակ.

փոքրկացուած 1/8.

Ամբիւսպէս եկեղեցւոյ բոլոր զանգակները կը հնչեն. ամենայն ոք սենեկէն դուրս կը վազէ, աննկարագրելի էր ուրախութիւնը և փոխադարձ հարցումները, Մերերէն շատերը կ'արտասուէին, ամենայն ոք կը դիմէր յեկեղեցի՝ համբուրելու Տիւրամօր ծննդեան ուխտական խորանը, և եկեղեցւոյն բարձունքը հնչեցին զոհրաբանական աղօթից յուզեալ ձայներով, Ունեցեր եմ բաղդը լսելու այս ամենը ականատես վկայէ, որ կը նկարագրէր մասնաւորապէս Ազոնց Ստեփանոս կոտմ Բէլովէր Աբքեպիսկոպոս Աբբա՛օր նախկին ծանր Թախիճը և հոգը, և ապա դարձեալ ծանր ցնծութիւնը: Բայց Թողում նոյն իսկ Ազոնց Աբբա՛օր նկարագրելու խանդավառ աւետիսը իր նամակովը առ Հ. Միքայէլ Չամչեան, որ էր ի կ. Պօլիս:

« Ահա եհաս ժամ բարեհառաջ պաղատանօք և արտասուօք ինդրեալ, ահա դարձեալ սքանչելիք Օգոստոսարիունոյս ի վերայ Միխիթարեան Միարանութեան Աբբոյն Ղազարու, քանզի ի հրահեղձոյց լինել համօրէն վանօրէից Խաախոյ, այս վանք ենթ զեկամբարեալ ի մեծ Տիրուհոյն՝ ապրեցաւ ի փոքրիկ կղզին Ս. Ղազարու, ի սքանչացումն աշխարհի: Քանզի ի բարեբաստի կամ սեանս Սեպտեմբերի՝ բարեբաստիկ ասեմ վասն միաբանութեանս—զի ի սմա արկաւ հիմն նորա. ի սմա գտան Հարքն մեր ամենեքեան միախումբ հաւաքեալ ի Մոռա զերծեալք յերկաթի հնոցն. ի սմա մտին ի ժառանգութիւն կղզոյս. որպէս լիազոյն սեսցի ի վարս Հօրն մերոյ՝: Նամանապէս ի սմա ի ժող աւուրս չնորհարաչիս ասիս շննդեան Մօրս Աստուծոյ, եհաս ի Գարիզէ աւետարար վճիռն Մեծի Նաբոլէոնի՝ վասն հաստատութեան մերոյ, ի ձեռս փոխարքային, որ ի նոյն աւուրս աստ ի վենետիկ գտաւ:

1. Միխիթարայ Աբբա՛օր եղեկուղի, Հայկաբան վարքը, զոր էնքը գրեց:

Իսկ նա ընդ առնուլն զայն՝ յառաջ քան զհարողդիլ Քաղաքապետին, որպէս կարգն պահանջէր, նոյն ժամայն առ սրտին խնդութեան առաքեաց մեզ երկու տպագրեալ օրինակս՝ ձեռամբ հաւաքարիմ զինակրի իւրը՝ Կետրոսի մերազնեայ, զոր յառնուլ մեր՝ ոչ կարեմ բանի վճարել զխընդութիւնն, որ յորդեալ ծովացաւ ի սիրտ մեր ամենեցուն։ Զոր և Տէրութիւն տեղոյս ետ մածուցանել յամենայն նշանաւոր տեղիս քաղաքին, որպէս և ի վանս մեր մածուցին ի բազում դրունս։ Ահա զտպագրեալ օրինակս առաքեմք...»։

Ազոնց Արքահօր ուրախութեան մէկ նիւթն ալ այն է որ մինչդեռ իտալիոյ Թագաւորութեան միաճեռները (Monaci) կը ջնջէր Նապոլէոն, որովհետև միաճեռներ են, մեզ համար վճռոյն մէջ դրուած էր որ ենք և կը մնանք Միաճեռներ (Monaci) ինչպէս կը տեսնուի տպագիր օրինակէն զոր հոս կը հրատարակենք։

Բաց աստի Նապոլէոն ի վենետիկ Գաղղիոյ ներկայացուցչին ձեռքով կը խոստանար ոչ միայն պաշտպանութիւն՝ այլ և ուրիշ օգնութիւններ։

Ազոնց Արքահայրը անմիջապէս անձամբ ներկայացաւ առ բարերար և ազնուամիտ փոխարքայն իշխան Էլզաբէտս Բուհանէ, յայտնելու իր և Միաբանութեան խորազգաց երախտագիտութիւնը. և երկրորդ օրը կը գրէր իր շնորհակալութիւնըը Միլանու ազդեցիկ բարեկամաց և ամենին առաջ առ Մոնտինեօ Գոն Լորդիկօ Արորորիօ դէ Բրէմէ, առ որ ընդ շնորհակալութեան կը յայտնէր իր և րովանդակ Միաբանութեան « յորդագեղ խնդութիւնը, որ չի նկարագրուիր բառերով »։

Լուրը վենետիկէն սփռեցաւ փութով՝ մերձաւոր և հեռի, բարեկամ, ազգային և միխթարեան շրջանակաց մէջ։ Ամեն կողմանէ սկսան յորդել նամակները խնդակցութեան. զի շատերը -ահուղողով կը մնային լսել իրենց սիրելի Միաբանութեան տրուելիք հարուածին ի մարդկանէ, որով այս պարագայն Միխթարեան Միաբանութեան իբրև նորոգ հիմնարկութիւն մը համարեցան։ Գաղափար մը տալու համար խնդակցութեանց և խնդութեանց, զնեմ հոս մի միայն նամակ մը զոր ի Միբսիզէ (Գրանսիվանիա) կը գրէր Հ. Աղեքսանդր ինծիճեան։

« Զերկոսին Թուղթ Գերապայծառութեանդ ընկալայ ի նմին աւուր Հոկտ. 7. ի գրելն յՕգոստոսի 29, ի կարի էր տակաւին ակնկալութիւն հաստատութեան Միաբանութեանս. իսկ յերկրորդումս որ ի 10 Սեպտեմբերի, լրացոյց և լրացոյց զգիտափոքին ակնկալութիւն մեր, զոր երկիցս, և երիցս ընթերցայ ի խնդութենէ սրտիս, և իբրև աւետիս ցնծութեան համբուենք ընդ ամենայն տեղիս՝ ի մեծ զարմացումս ամենեցուն, մանաւանդ քահանայից և կրօնաւարաց տեղոյս, որոց անհաւատալի իմն Թուրք կալ և մնալ մեզ և եթ անխախտ և անփոփոխ յայս համատարած կործանմանէ...»

Ընդ հասանել աւետարար Թղթոյն՝ յառաջիկայ կիրակէի մեծածայն աւետարանութեամբ քարոզեցի յեկեղեցւոյ զազգի ազգի և զմեծամեծ գործս ինամոց զթութեան և պաշտպանութեան ամենօրհնեալ իուսին, յորս և զմեր կրօնիս ինձմս, պատմելով համառօտիւ զվարս բազմերախտ Նօր մերում Միխթարայ Աբբայի, և զսրտառուչ հոանդ նորա առ կոյսն Մարիամ, և առ լուսաւորութիւն ազգիս, և թէ զհարկ սքանչելի նպատտիք պահեալ զնա ի պէսպէս աչկիծութեանց և հակառակութեանց, կանգնեալ մեր ի սկզբան, և այժմ յանկանդէն նորա միտանգամ, հաստաւ տալ պահեաց անասանի ի համատարած կործանմանէ։ Յետ քարոզութեան, ի թափոր ելեալ, և զՊրբութիւն ի բազմոցի եղեալ, երգեցաք միաբան « Զքից Աստուած » զոնութիւն։

Իսկ Հ. Միբայել Զամչեան, պատմահայրը, այսպէս կը գրէր ի Կ. Պոլսոյ Հոկտեմբ. 23ին. « Աւետանչիւն զիր Սրբութեանդ, զրեալ յ7 Սեպտեմբերի, եհաս յ17 Նոկտեմբերի. որոտաց սիրտ մեր յառնուլ զձայն նորուն փառք և զոնութիւն ամենաթագաւորին բարձրելոյ. և բարբառեալ Ա. Աստուածածին Օգոստոսափայլ մերոյ տիրուհոյն։ Մեծ արար տէր զառնել իւր ընդ մեզ, մեծարեսցուք և մեք զանուն նորա ի միասին միախորհուրդ խոնարհութեամբ։ Ազգարարութիւն մեծ է մեզ այս, զի մեծապէս խոնարհեսցուք. զի յիմաստութեան բարձրացուք. զի լիցուք ծառայք կենդանւոյն յախտնիցի։

Առաջին ունիմ ծանուցանել ինչ ինչ. ա. յառնուլ մեր զվճիռն, արժանայն ոչ հրատարակեցաք, այլ ունաց միայն յերեկի բարեկամաց յայտնեցաք՝ ահն ունելով թէ յայլոց լինիլի հուպակաւ, մանաւանդ ի դէսպանէն, բ. զնալ յախարհականաց առ դէսպանն վասն շնորհակալութեան՝ ոչ յաշողեցաւ, յերկնչել նոցա ի տրութենէն, գ. մեք խորհիմք զնալ առ նա, զի յայսմ չիք երկիւիլ

վաս մեր, զի ի խնդրելն ունիմք պատասխանի՝ թէ ի ջնջելն վեհին զամենայն մենաստանս՝ գմեզ հիւր համարելով ինքեան, եթող գմեզ ի մերում վիճակի. ք. ունիմք գեկուցանել մոնսիինոս մար- քուէզին, և ըստ խորհրդոց նորա շարժիլ ըստ բերելոյ իրացն. և. Նյուեի Արարչիանք ունին իւրա- ցուցանել ինքեանց զայս գործ, զի լուսա գրեալ ձեր առ նա ի Փարիզ վասն այսր, և նորա յա- շողեալ իցէ. ևն. գ. Թուի թէ բարեք լինէր արձանացուցանել զսոյն ի կազէթայս ըստ պատշաճի կարգելով զիրոն»:

Այսպէս առ Աստուած գոհութեամբ՝ Միաբանութեան ամեն տուներուն մէջ, փակուեցաւ զրեթէ քան տարուան տազնապ մը. և Միաբանութիւնը ազանով իր կեանքին վրայ, աւելի հանգիստ սրտով, աւելի եռանդով կրցաւ զբաղիլ իր գրաւու- րական և առաքելական վաստակներուն, որոնց վրայ խօսիլը իմ նի.թէս դուրս է, և տենչացողը կրնան գտնել լիուրի Հ. Բարսեղ վ. Սարգիսեանի իշխանարարական Գրախան Գործունէութիւն Միաբանութեան Միաբանութեան վեկեկուցի քազմամտու հրատա- րակութեան մէջ, սպազուած՝ յամին 1905: Բազմավէպի նպաստակն էր միայն Նապոլէոնի մահուան հարիւրամեկի առթիւ երախտագիտութեան պատկերն դնել Անոր և Եւզինէոս Բոհաննէ իշխանին շիրիմներուն վրայ: Եւ երախտագիտութեան այս պատկերը թէպէտ աղքատին, նուազ շքեղ չեն քան ոսկեղափնի պատկերը, որոնք զարդարած են, կը զարդարեն և պիտի զարդարեն մեծ Աշխարհակալին, Մեծ Օրէնագէտին շիրիմը ինվալիդներուն մատրան մէջ՝:

* * *

Վենետկոյ Միաբանութեան Միաբանութեան տազնապները և փրկութիւնը համա- փոսիւ պատմած ժամանակ, չեմ կարող գտնէ ակնարկութեամբ մը չլիշել Միաբան- րայ միւս Որդիքը՝ որոնք մեղուաջան կը վաստակէին ի Տրեստ:


Նոքա ևս ունեցան իրենց դռն և չարատանջ օրերը, թերևս սաստկագոյնք յոյժ քան ինչ որ իրենց կրբանքն ի Վենետիկ: Արքեպիսկոպոս Ընդհ. Աբրահայրն Աստուածատուր Բարիկեան, ստիպուեցաւ դիմել ի Միւլան առ փոխարքայն Եւզինէոս, որ սիրով ընդունեցաւ զինքը և խոստացաւ ամեն կարելի օգնութիւն: Բայց նորակազմ Լիբիկէի թագաւորութեան վրայ ինքը չունէր իշխանութիւն մը, ուր հրամանատար էր մարաշխան Մարմոն: Ինքը պէտք էր գործել ի Պարիս, և սակայն իր և Նապոլէոնի

1. Մեծ կայսեր Լուի եղբոր, Թագաւոր Նապոլէոնի երկրորդ որդին, կայսր Լուի Նապոլէոն Գ. որդի Թա- գուէոյն Հորհենտայ Բուհաննէ, եղբայր Եւզինէոս իշխանին, զիտակ իր մօրեղբորը համակրանաց Միաբանութեան Միաբանութեան համար՝ իր իւզաներկ մեծաղբ պատկերը կայսերական նշանագրութեք, գործ Վինթէրհուաէր նշա- նաւոր նկարչի, զբկած է Միաբանութեան. զարձեալ ի նուր Մասնադարանի զրգած է Եղիպոսի Հնաբօտութեան, Պատմութեան վրայ տպագրեալ մեծածախ բազմաթիւ շատրները: Մարտտան Արթաքանի ալ ի Պարիս թղթատա- րական շատ արտօնութիւն շնորհած էր:

Միաբանութիւնը ունեցած է ուրիշ Բանկալին ընծայ մը, սրճան Նապոլէոն Երկրորդ Մեծին Նապոլէոնի Միտլեմազ (Aiglon) կողմած որդւոյն. յամին 1811 ի Պարիս, վաճառեալ է ի վեհնա, յամին 1832, գործ Մեծին Կանովայ, որ արժանացուած էր զմեծ կայսրը սկոպ զիրքով, և նորա ընտանեաց զանազան անձինք. Նապոլէոն Բ. ի արձանը ներկայացուցած իրը Ս. Յովհաննէս Մկրտիչ մը, նուր է Գերապաձա Կանովայի, եղբայր մեծ արժանագործին: Վերջին ժամանակացս հրատարակուած վաւերագիրք և նամակակից նոր լոյս մը տուած են Ար- ծուգագին նկարագրին: Նա կը զգար որուն զաւակ ըլլալը և կը փոփոգէր նմանել հորը: Իսկ իւր պալաք Փրան- կեական Ա. կը շնար Գեղեց Երկրիւն Երկրորդ Եւզինէոս իշխան մը»:

մէջ ծագած էին գժտութիւնք ընտանեկանք: Որով Միաբանութեան դիմումները ոչ միայն չունեցան արդիւնք, այլ և ծանր կացութիւն մը առաջ բերին: Այն ատեն արթուն երազութեամբ և խրախուսով Միաբանութիւնը դիմեց ի վեհնա, ուր ծանօթ նախապէս, գրկաբաց ընդունուեցաւ կայսրէն և մեծամեծներէն: Եւ այս էր ի պաշտպանութենէ Ս. Կուսին, այսպէս տրամադրած ըլլալով աստուածային նախախնամութիւնը: Զի ինչպէս Միաբանութիւնը ի վեհեօրէ բերուած էր ի Մոտայէ, ուր անհնար էր զարգացումն առաջադրուած. այսպէս վեհնայի Միաբանութիւնը չէր կրնար ունենալ ի Տրեստ այն միջոցները, որովք փայլեցաւ այնպիսի նշանաւոր և իմացական մայրաքաղաքին մէջ պատուեալ ի կայսերէ և ի կայսերական Տանէ, յարգուած Հոգեօրականութենէ, յազնուականաց և ժողովրդէն, տալով Ազգին թէ սրբակենցաղ և թէ գիտնական միանձունք, ի սարձանս Մեծին Մխիթարայ:

Հ. ՄԻՆԱՍ ՆՈՒՐՈՒՅՑ



Նուէր Նաբոլէոնի Ա. առ իւր ամուսինն արթիզստի
Մարիա Լուիզա

(Մտմակալ, սպարանջանց և քառամանեակ. — ի Թոմեզարանի Ս. Ղազարոս)